

ՀԱՅ ԼԵԶՈՊԻ

ՄԽԻԹԱՐ ԱԲԲԱՀՈՐ

ՄՈՒՍ ստինքէն շիթ առ շիթ կաթեցար շրթներուս մէջ կի-
արաց :

Օրօղերզս եղար գգուանուշ :

Սարսուացիր համբոյրին հետն այտիս վրայ :

Եւ դու, մասն իմ առաջին ճիչս ես բերկրանցի :

Նստած ծունկերն՝ նախ շարժելով ձեռքս մարմնոյս վրայ թռ-
թովեցի քեզ, համբեցի մատներուս հետ, ամէն բառիս կիսահունչ՝
ստանալով բազցրութիւնը մօրս ժպիտներուն, համբոյրին :

Խաղընկերներ մտերիմ* յետոյ սստոստեցինք միասին արեւուն
տակ մեր դաշտերուն :

Սիրազուարճ ձայներովդ հիմա բուրեան թերթիկներու նման
ծաղկի՝ կը թրթուաս շրթներուս վրայ և աչերէս կը կաթիս ցաւիս
հետ :



Հայ լեզու, աղօթքի պէս, աչերս փակ, երկիւղած կը քաղեմ
քեզ ամէն օր : Ու կը տեսնեմ ուկիէ ճարմանդներու նման իրարուն
ագուցուած զանձերդ անզին :

Ասպետներդ արի՝ որ բազեստանիդ մէջ փարթամ զիս տարին
ածուէ ածու՝ ուղղելով իրանս, և արեւուդ տակ կապեցին մտցիս
թեւեր երփներանդ հիւսուած շքեղ թոյրերէդ* :

Կ

Գ. ԳԵՂԱՐՔՈՒԽԻ

* Յարգ. բանաստեղծը որպէս սան Միկիթարեան, սիրով կը նուիրէ հայ գրականու-
թեան անմաշ լուսաւորչի յիշատակին Միկիթարայ մահուան առթիւ 27 Ապրիլ 1749: